

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱԼԵՊԻ ՔԱՀԱՆԱՅԻՑ

(Նար. տե՛ս «Բազմավէպ» 1939, էջ 224)

65. — Տէր Թորոս քահանայ. — 66. — Տէր Թորոս քահանայ. — 67. — Տէր Վասիլ քահանայ. — 68. — Տէր Գասպար քահանայ. — 69. — Տէր Ներսէս քին. — 70. — Տէր Սահակ քին. — 71. — Տէր Գրիգոր քին. — 72. — Տէր Գէորգ քին. Փոքր. — 73. — Միկ. Տէր Միհան քին. Սեբաստացի. — 74. — Տէր Կարապետ քին. — 75. — Տէր Անտոն քին. — 76. — Տէր Զաքարիա քին. Մարաշի. — 77. — Տէր Յուսիկ քին. — 78. — Տէր Պետրոս քին. — 79. — Տէր Աստուածատուր քին. — 80. — Տէր Միհայէլ քին. — 81. — Տէր Եղիազար քին. — 82. — Տէր Յովսէփ քին. — 83. — Տէր Պետրոս քին. — 84. — Տէր Յակով քին. — 85. — Տէր Գրիգոր քին. — 86. — Տէր Մելգոն քին. — 87. — Տէր Աքրահամ քին. Հալէպի (Պուլպուրիկատէ):

65. — Տէր Թորոս քին. — Մարտինցի Տէր Աստուածատուր Ապտալլահեան բարեսիրոս ու բարեկրօն քչնյ. ին կը պարտինք Հալէպի Զեռագրաց Մատենադարանի միակ արքայական յիշատակը եղող՝ Օյին թագաւորի Զեռագիր ժամագիրքին⁽¹⁾ պաշտպանութիւնը, այլապէս այս թանկապին մագաթեայ հսկայ «տոռի»ը կը սպառ կորսուած ըլլալ: Տէր Աստուածատուր իր իսկ ձեռքովը կ'արձանագրէ Զեռագրիս վերջին յիշատակարանը. — «Զերջին ստացող գրքիս՝ որ է ժամագիրք եւ Սալկանութիւնն է Տէր Թորոսի հօր՝ Տէր Ապտալլահի՝ երկրորդ յիշատակարանին մէջ

(1) Տես Նկարագիր Օշին քագաւորի Զեռագիր Ժամագիրքին, Արտաւագդ Արքեպիսկ. 1933 Անթիւսա (Ապտաւած):

արձանագրուած է մահուան թուականը. «ի թուականիս ՌՃԾ (= 1701) Յունիս ամսոյ իմին Տէր Թորոսն առ Աստուած փոխեցաւ»:

Տէր Թորոս՝ իր հօրմէն՝ մէծանուն եւ անմուանալի Տէր Աստուածատուր քչնյ. էն ժառանգած բարեմասնութիւնները գիտցաւ փոխանցել նաեւ, հարազատօրէն, իր զաւակաց, անոնցմէ մէկը նուիրելով իր կարդին եկեղեցւոյ: Իր յաջորդն է Տէր Պետրոս քին. զոր պիտի տեսնենք իր կարգին:

66. — Տէր Թորոս քին. — 1709ին Հալէպի մէջ կը վախճանի եւ Ս. Քառանից եկեղեցւոյ գուրսի գաւիթը կը թաղուի Տէր Թորոս քին. : Իր մասին ո՛չ ձեռագրաց յիշատակարաններուն մէջ եւ ոչ եկեղեցւոյ գարգական հնութեանց վրայ լինք հանդիպի պիր ո եւ է արձանագրութեան: Կ'ենթագրեմ որ պանդուխտ կամ երուսալէմ ուխտի համար Հալէպի հանդիպող եւ հոս վախճանող երէց մ'է, այլապէս իր անունը պիտի գտնէինք ներքին յիշատակարութեանց մէջ: Իր արձանագիրը դրուած է Ս. Քառանից եկեղեցւոյ մուտքի կամարի սիսնին վրայ, փոքր, սպիտակ մարմարի մը վրայ. այսպէս. — † Տէր Թորոս ՌՃԾ (= 1709)⁽²⁾:

67. — Տէր Վասիլ քահանայ. — 1717ին կը յիշուի Տէր Վասիլ քահանայ՝ որ գրած է կ. Պոլսոյ Աղդ. Մատենադարանի թիւ 54 Ծաղկաքաղ հասուածք մը: Հալէպի օրուան Առաջնորդ Աքրահամ Եպսկ. Արծիւեան չի գիտցուիր ինչ պատճառաւ, Տէր Պետրոս, իր եղբայրներով, մօր կողմէ թոռն է Ֆրանկիւլին եւ Մահտեսի Մարթային: Տէր Թորոս քին. ի մասին կենսագրական այլ տեղեկութիւններ կը սպակին: Իր հօրը պէս նախանձաւոր եւ բարեկրօն քչնյ. է ու վախճանած 1701 Յունիս 22ին, աւելի քան երեսուն տարի քահանայութեամբ հոգուելէ յետոյ իր ժողովուրդը: Երուսալէմի թիւ 3206 ձեռագիր Տօնացոյցին՝ որ սեպհականութիւնն է Տէր Թորոսի հօր՝ Տէր Ապտալլահի՝ երկրորդ յիշատակարանին մէջ

ուեր, եւ Տէր Պարսամ անունն ալ քերուելով, տեղը Բարսեղ գրուած է, տարրեր անձէ մը: Այս միջոցին է որ Հալէպի մէջ Կաթոլիկութեան յարողներու եւ հայ եկեղեցւոյ հաւատարիմ մնացողներու միջեւ խուլ պայքար մը կը սկսի, որ կը յանդի ցաւալի հետեւանքներու, առիթ տալով որ օրուան կաթոլիկուներ, անյարմար լեզուով նոյն իսկ՝ բանադրանքի եւ նզովքի կողակներ ուղղեն իրենց հօտի քահանաներուն եւ երեւելիներուն:

68. — Տէր Գասպար քահանայ. — 1710 թուականներու Հալէպի մէջ առաջին անգամ ըլլալով կը յիշատակուի Տէր Գասպար քահանայ՝ զոր յիշուած կը գտնենք Պետրոս Պիծակ հակաթոռ կաթողիկոսի կողմէ ի հայուղ Մահանեսի կոօմա Աստուածատուրի գրուած անթուական մէկ համակին մէջ, Տէր Պետրոսի, Տէր Պոլսուի եւ Տէր Կարապետի կարգին, ասոնց ալ նուիրելով հայրական ողջոյններ:

69. — Տէր Ներսէս քահանայ. — 1720ին կը յիշուի Տէր Ներսէս քին. Կողակիցը՝ Աննա: Զաւակներն են՝ Տէր Սահակ, Տիրացու Գէորգ եւ Յակոբ: Տէր Ներսէս, նոյն տարին իր եւ իրեններուն յիշատակ կը զնէ Ս. Քառանից եկեղեցւոյ մէջ մեր Զեռագրաց Մատենադարանի թիւ 29 զարդարուն Աւետարանը: Մինչեւ 1740 կը հանդիպինք իր անուան, իրը պաշտօնեայ Ս. Քառանուն Մանուկ Եկեղեցւոյ:

70. — Տէր Սահակ քահանայ. — 1721ին Հալէպի Ս. Քառանից եկեղեցւոյ վրայ ձեռագրուած կը գտնենք արդէմ Տէր Սահակ քին. որդի Տէր Ներսէս յիշատակին եւ Յակոբը: Տէր Պետրոս քին. ի մասին կենսագրական այլ տեղեկութիւններ կը սպակին: Իր հօրը պէս նախանձաւոր եւ բարեկրօն քչնյ. է ու վախճանած 1701 Յունիս 22ին, աւելի քան երեսուն տարի քահանայութեամբ հոգուելէ յետոյ իր ժողովուրդը: Երուսալէմի թիւ 3206 ձեռագիր Տօնացոյցին՝ որ սեպհականութիւնն է Տէր Թորոսի հօր՝ Տէր Ապտալլահի՝ եղբայրներուն են Տիրացու Պատուածք Ապտալլահի անունը յիշատակ կը յանդի ցաւալի հետեւանքներու, առիթ տալով որ օրուան կաթոլիկուներ, անյարմար լեզուով նոյն իսկ՝ բանադրանքի եւ նզովքի կողակներ ուղղեն իրենց հօտի քահանաներուն:

71. — Տէր Գրիգոր քահանայ. — 1722ին կը յիշուի Տէր Գրիգոր քահանայ, որ մեր Զեռագրաց Մատենադարանի թիւ 112 ժամագիրք Պարզատումարը յիշատակ կու տայ Հալէպարնակ Սերաստացի Տէր Միհան քչնյ. ին: Այս ձեռագիրը որ Սէտի Ահմէտ Փաշային Հալէպը գրաւած օրերուն, ուրիշ

(2) Տես մեր Պատմութիւն Ազգ. Գերեզմանաւանց Հալէպի, էջ 17:

Եկեղեցական գոյքերու կարգին աւարի
տրուած էր, եկեղեցական ու աշխարհական
բարեպաշտներու օգնութեամբ աղատուած,
Տէր Գրիգորի յանձնուած է եւ սա ալ իր
կարգին նուիրած է իրեն կարգակից Տէր
Մինասին:

72. — Տէր Գէորգ Ժինյ. փոքր. —
1720ին Սսոյ Յովհաննէս Ե. Կաթողիկոս
Հաճընցի (1705-1721) Հաճնոյ Ս. Յակոբ
Լանքէն Առաջնորդական կոնդակ մը կ'ուղ-
ղէ Հալէպի համօրէն ազգայնոց եւ քահա-
յայից եւ տօվլաթաւորաց, ըսելով որ Հա-
էպի Յակոբ Վրիտ. Առաջնորդնին ժուժկալ
ըլլալուն եւ իր թեմը լքելուն, անոր տեղ
իրահամ Արծիւեան աստուածաբան վրդը
ը զրկէ իրը Առաջնորդ։ Նոյն թուական-
երուն գրած մասնաւոր նամակով մըն ալ
ը հաստատէ վերոգրեալ կոնդակը զրկած
լլալը եւ կ'աւելցընէ որ պարտատէրները
ինքը նեղելուն, դրամի պէտք ունի։ Կա-
ռոյթիկոսը այս նամակին մէջ կը յիշէ փոքր
էր Գէորգ Ֆահանան։ Կ'ենթագրեմ որ Տէր
էորդ այդ թուականին նոր ձեռնադրուած

Տէր Գէորգ ֆհնյ . Երկրորդ անգամ ըլլա-
ռվ կը յիշուի 1731ին Մարաշի մէջ զրուած
այժմ Հալէպի Զեռագրաց հաւաքման
աս կազմող թիւ 25 Աւետարանի յէջ 475
հշատակագրութեան մէջ , այսպէս՝ «Յի-
տա Տէր եւ ողորմեա զհոպիս ծառայի քո-
քը Գէորգ ֆհնյ . ին եւ իւր . . . » (անա-
սրտ) : Այս յիշատակարանը որ թուական
ունի , անկասկած զրուած է Տէր Գէորգի
ուչէն յետոյ : Տէր Գէորգ ֆհնյ . աւելի քան
ան տարի քահանայագործած է եւ ըստ
տեւեալ յիշատակարանին վախճանած է
1741 Յունուար 10-23ի շաբաթ օրը . —
Յիշատակ է Մաշտոց հանգուցեալ Տէր
Նորգի որդի Տէր Արքահամին , ի քաղաքն
ալէպ , ի զուռն Ս . Քառասուն Մանուկ ե-
ղեցին , ի թիւն հայոց ՌՃՂ (= 1741)
թիւն առնուառի ժ օն . ապաթ» :

Զաւակն է՝ Տէր Աբրահամ քհնի. Հալէպ-
պ, Պլուռ զատէ:

73. — Միի Տէր Մինաս Քինյ. Սեբա-
ստի. — 1722ին կը յիշուի Միի Տէր Մի-
նաս Քինյ. Սեբաստի, որ մէր թիւ 112

թղթեայ ժամագիրք Պարզատումարը նուէր
կը ստանայ Տէր Գրիգոր քնչնէն՝ հետեւեալ
յիշատակագրութեամբ՝ «Տէր Գրիգորըն որ
երես յիշատակ Սեւաստցի Մհի Տէր Մինա-
սին, թվին ՌՃԱ. (= 1722):

74. — Տէր Կարապետ բահանայ. —
1727ին կը յիշուի Տէր Կարապետ բահանայ,
որ իր անձնական գործածութեան համար
Մարացցի Տէր Զաքարիա քչնյ.ի գրել կու
տայ մէր Զեռագրաց Մատենադարանի թիւ
88 թղթեայ փոքր Մաշտոցը։ Տէր Կարա-
պետի հայրն է Տէր Անտոն քչնյ.։

Տէր կարապետ առաջին անգամ ըլլալով
լիշուած կը գտնենք 1710ի ատենները Պետ-
րոս Պիծակ հակաթոռ կաթողիկոսի կողմէ
և Հալեպ Մահտեսի Խոճա Աստուածառուրի
լրուած անթուական մէկ նամակին մէջ՝
Տէր Պետրոսի, Տէր Պօղոսի եւ Տէր Գասպա-
րի կարգին, ասոնց ալ նուիրելով հայրա-
կան ողջոյներ :

75. — Տէր Անտոնի քահանայ. — 1727ին
Հալէպի մէջ կը յիշուի Տէր Անտոնի քահա-
նայ, որ հայրն է Տէր Կարսապետ քէնյ.ի:
76. — Տէր Զաքարիա Քի. Մարազի:

727ին Հալէպի մէջ կը յիշուի Մարաշի
Տէր Զաքարիա ֆհնի. որ Տէր Կարապետ
Հնի. ի խնդրանքով կը գրէ մէր Ձեռագրաց
Մատենադարանի թիւ 88 փոքր Մաշտոցը:
Տէր Զաքարիայի հայրն է՝ Տէր Միքայէլ
Հնի. Մաշտոցիս ստացողն է Տէր Անտոն
Հնի. ի որդին՝ Տէր Կարապետ քհնի.,
ըստած Հալէպի մէջ 1727ին: Երկրորդ
տագողն է Տէր Գասպար քհնի.:

77.— Տեր Յուսիկի քահանայ. — 1729ին
ալէպի մէջ կը յիշուի Տեր Յուսիկի քահա-
նայ՝ որ հաւանաբար պանդխտութեամբ
ալէպ եկած եւ հոս պաշտօնավարած է:
վէրբէկի Ս. Թորոս եկեղեցոյ սեպհական
իր 4 աւետարանին ստացողն է Տեր Յու-
սիկ: Աչա յիշատակարանը. — «Եւ այժմ

ուացայ զսս ես Տէր Յուսիկս ի Հալալ ար-
եանս, ի քաղաքն Բերիայ թվին մ.ծ.Հ (≡
721) ⁽³⁾ :

78. — ՏԵՐՊ ՊԵՏՐՈՒ ԺԱՀԱՆՅ. — 1736/Ի

(3) *l̥nju k̥poñwaθk̥pθ*, 1905, *k.* *q̥nL̥hu*, *k̥l̥* 518:

Ս. Քառասունից եկեղեցւոյ քահանայից դասուն մէջ կը յիշուի Տէր Պետրոս քահանայ, որ մէր Զեռազրաց Մատենադարանի թիւ 29 թղթեայ փոքրադիր կարեւոր Աւետարանը (գրուած Երուսաղէմի ժօն Սաբայի վանքին մէջ) կը ստանայ եւ յիշտատակ կը դնէ Ս. Քառասոնից եկեղեցւոյ մէջ, որուն Ս. Աստուածածնի հրաշագործ պատկերին դիմացի կամարին վրայ ածուխով կ'արձանագրէ իր անունը, 1741ին ժամանակակից է Տ. Աստուածատուր քննյ. ի հետ։ Զարմանալի է որ թէ՛ այս եւ թէ այլ քահանայք փոխանակ իրենց անունները առձեռն ձեռագրաց մէջ արձանագրելու, եկեղեցւոյ ներքնայարկի պատերուն եւ կամարներուն վրայ կ'արձանագրեն։ Երուսաղէմի թիւ 3206 ձեռագիր Տօնացոյցի մը Բ. յիշտատակարանին համաձայն՝ Տէր Պետրոս ժինյ. ձեռնադրուած է 1701 Յունիս 26ին, ի տօնի Ս. եկեղեցւոյ, ձեռամբ Հալէպի Առաջնորդ Մարտիրոս Վրդ. ին։ Տէր Պետրոս ժինյ. խոր ծերութեան մէջ, կը յիշուի մինչեւ 1747 եւ հաւանական է որ աղքատութեան եւ հիւանդութեան մէջ 2 «զէնձիրլու» ոսկիի փոխարէն կը ծախէ 1659ին գրուած եւ ապա Տէր Աստուածատուրէն իրեն փոխանցուած Տօնացոյցը։

Տէր Պետքոս զաւակն է Տէր թողոս քհյ. ի
և թոռը՝ Տէր Ապառուլահ քհյ. Մարտին-
ցիի:

79. — Տէր Աստուածատուր քահանայ .
— 1738ին փետրուար 26ին , Անառակի Կի-
րակիին Հալէպի Ս. քառասուն Մանկունք
եկեղեցոյ մէջ , Առաջնորդ Տ. Պետրոս
Եպոկ.է կը ձեռնադրուի հանգուցեալ Մահ-
տեսի Աւէտի որդի Տէր Աստուածատուր
քին . իրեն օծակից ունենալով Տէր Միքա-
յէլ և Տէր Եղիազար քահանաները : Տէր
Աստուածատուր կը վախճանի 1758ին և կը
թաղուի Աղիղիյէի Ազգ . Գերեզմանատան
մէջ :

Սա կարձ տարիներու մէջ իր ուսմամբ
ու վարչական կարողութիւններովը աչքա-
ռու դիրք կը գրաւէ թէ՛ Հալէպի եւ թէ
երուսաղէմի մէջ, որուն Հալէպի կալուա-
ծոց գրայ Վէֆիլ ու Գործակատար կը կարգ-
ուի եւ իր արդ ուղղակի իր թղթակցի Ե-

բուսաղէմի պատրիարքներուն հետ : Ստորեւ կու տանը Յակոբ Նալեան պատրիարքէն 1751ին իրեն զրուած նամակի մը պատճենը :

Նամակ Յակոբ Նալեան Պատրիարքի

«Ի սրբոյ քաղաքէս Երուսաղէմէ եւ յա
մենից սրբոց տեղեացս եւ ի սոցին անար-
ժան ծառայէ ի Տէր Յակոբ Պատրիարքէ Ե-
լքի պահակողուոսէ, սիրով եւ ողջունիւ ծա-
նիր ի Հալէպ մեր Վէքիլ Տէր Աստուածա-
ռուր խոհեմ եւ ընտիր քահանայ, զի գիր-
էհաս առ իս եւ ծանեայ զհանդամանն, ե-
ղպատասխանիսն ի կարճոյ լուր :

Վասն այն տասը քսակ փօլիցին, յիրաւ
յմեղ կոտր ձգեցիք առաջի տուողին եւ մի
թէ ի Հալէպ Խօճայ Ճրճոսէն ի զատ այ
պաղբեան չկա՞յր մի: Սակայն զինչ շահ
Թափեալ իւղն անժողովելի է, եւ լինէր թէ
ուրիշ կերպիւ մի ի գալ ձեռագրոյն հողա
շած լինէիք, եւ թէ կարելի է հողայք, ե
թէ ոչ անկարելեաց ոչ ոք պարտաւորի
իրել ես թէ այն միացած դրամն կԳ. դոչ
նաց ինէ, եւ նորոգելիքն բազումք են, ե
թէ նուիրակն հարկ եղ շինելոյ: Ես ոչ կա
միմ զի գու նուիրակի եւ այլոց հրամանա
պրժիս, եթէ զիս քեզ մեծաւոր զիտես
ւ հրաման չունիս բնաւ ամենեւին ուրիշ
անի խառնուիլ, ոչ ի Սուրբ Աթոռոյս իրա
անց փոխ տալ եւ ոչ փոխել եւ ոչ բանեցնե
պատճառաւ վաշխի, որ եթէ ծառայ եւ
յուրը Աթոռոյս եւ ինձ հնազանդ՝ պատ
էրն իմ քեզ այս է: Զի յայլոց ինձ ազգե
աւ թէ զու զործով Սուրբ Աթոռոյս խա
ռահաթ չես աներ, այլ նաեւ յայլոց ի զործ
ըրն ձեռնամուխ կու լինիս. որ եթէ հրեշ
ուակ երկնից աւելի քան զգրեալս քեզ հար
եսցէ եւ զու եթէ հնազանդիս, հարկա
ուրօն եւ զու հնազանդօղդ անլոյծ կապի
անագրեալ զձեզ յինէն եւ ի Սուրբ Աթո
ռոյս իմասջիք, զի երկու ձմերուկ ի մ
անթ տակ ոչ սղմին:

Նաեւ վասն հիսապին որ զբեալ ես, թէ
ո զբոլո՞ն զրեալ եմ, թողութիւն արա

(4) Պատմութեան Հակապի Ազգ. Գերեզմանաց, էջ 41:

Տէր Պապա, քէվրանպաշութեան եւ հողետան եկածն լինի թէ ալէսէվիյէ ևս գրեր զի յատուկ յանուանէ ոչ էիր գրեալ : Նաեւ Տէր Պապա, հերու Սեպտեմբերի Դ գրեաման էիր թէ Հոդետան եւ տներու մէքամէթից եւ սվային Խ-Ծ դու . կ'երթայ, թէ որ հրաման կանես՝ շինեմ : Այժմ գրեալ է Աւետիկ Վարդապետն եւ դու՝ թէ ԲՃ դոշէն աւելլ կ'երթայ պէտքի հերուէն ի վեր փէք հնացան նէ չեմ գիտեր : Թէ վնաս եւ երկիւր կայ՝ միւնքիւնի մէրթէպէ հոգա քովդ մնացած Խէ դոշովն եւ Յակոբ Վարդապետի շինէից դրամովն : Նաեւ գրեալ էիք թէ Յակոբ Վարդապետ Սպահանցոյ ԲՃԾ դոշի ձեռագիրն յղէք, որ զգրամն տալու ողեւ Պարոն Սարգիսն : Պարոն Սարգիսն օրհնեալ լինի, զոր եւ ողջունեմ . բայց Յակոբ Վարդապետն երդման ձեռագիր է տուեր ու ոչ պարտուց : Թէպէտ պարտքն իրաւ է այնքան եւս ի վերայ իւրն խարճուեր է, ինչ զի յետ ընծայից բազմաց զխարճն եւ լիսաֆարսն եւ զմանապարհի վարձս ձիանց թէք տուաք, եւ ապերախտ ստարանն ի Յոպպէու սկսեր ծուռ մանել ընդ Սըրոյ Ա- թոռոյս . Աստուած դատեսցէ : Զտներու արձսն եւ զգանձանակաց դրամսն անպատճառ ուղարկես, նաեւ ի փախստականաց ինչ եւ փոխ որ առնուս, ընդ ուխտաւորաց զիս : Խսկ թէ Սաեցի Սարգիսն չին դողա- կը է ի Տէր Յովհաննեսէն՝ ես ոչ գիտեմ . այց մեք բաց կոնդակ յլեցաք ԲՃԴԻ . դոշի է զտեղն լցէք եւ հասուցէք . զանոր ճու- ապն չէիր գրեալ՝ թէ որ քաղաքի էր . եւ րուգհետեւ ՓէսՓէսէդ խալիպ է, այդպի- ի թէհլիքէլի բանի մէջ մի խառնուիր : միւս գրեանսն ի տեղիսն հասուցես, եւ աց ի քէն ուրիշ քահանայ չի խառնես ի անիդ մէջն : ԶՏէր Աբրահամն սիրով ող- ունեմ . բայց զոր ինչ վնաս տուեալ է Սըր- ոյ Աթոռոյոյ՝ նախ թող վճարէ եւ ապա թէ այլ ոք միջնորդ ձգէ ընդ քեզ գործակալ ինիւ, սախլն բանիդ մէջ չի խառնես, խա- ռու չեմ աներ, եւ ողջ լիր ի Տէր : Զհոգե- որ որդի մէր Յակոբնան ԶԵԼԿալի որդի քո անդերձ մարբն օրհնութեամբ ողջունեմ : բեցաւ ԱԲՃ (1751) Յունիս իւ . իմով ձե- ամբ ի Սուլբ Յակոբ որ յԵրուսալէմ :

Թէոդորոս եւ Յովհաննիկս աստուածաբ
Վարդապետքն զքեղ սիրով ողջունեն»:

ինչպէս կ'երեւի, Նալեան Յակոբի վկյութիւնը իբր «Խոհեմ» եւ «Ընտիր» քահնայ շատ նպաստաւոր է Տէր Աստուածառքի, որ Հալէպի քահանայից դասուն ոմիայն պատուաբեր մէկ անդամն է, այլ Երուսաղէմի Ս. Յակոբայ վանուց պաշպան Վէֆիլը:

80. — Տեր Միքայէլ քահանայ. — 173
վետրուար 26ի Անառակի Կիրակին, Հս
լէպի մէջ քահանայ կը ձեռնազրուի Տ. Մ. Ա.
քայէլ քհ. իրեն օծակից ունենալով Տ. Ա. Աս
տուր եւ Տ. Եղիազար: Զեռնազրութիւնը կ
կատարէ Տ. Պետրոս Եպսկ.։ 1785ին Տ.
Միքայէլը կը գտնենք լուսարարապետ Մ
Քառասնից Եկեղեցւոյ, ուր, մեր թիւ 1
ձեռազիր Աւետարանը արծաթով պատե
կուտայ, ի յիշատակ իր հոգուն: Աւետա
րանը, որուն գրիչն է Վահան Երէց, կ
մնայ ցարդ (տես Մայր ցուցակ, էջ 105)

81. — Տէր Եղիազար քահանայ. — 173
փետրուար 26ին (Հ. առ.) Անառակի Կիրա
կին, Առաջնորդ Տ. Պետրոս Եպիսկո. Հա
լէպի մէջ կը ճեռնաղըք Տէր Եղիազար քա
հանայ, որ իրեն օծակից կ'ունենայ Տէր
Աստուր եւ Տէր Միքայէլ քահանաները

82 · Տէր Յովսէփի քահանայ . — 1740ի
Հալէպի Ս . Քառասնից եկեղեցւոյ քահանա
յից շարքին մէջ կը յիշուի Տէր Յովսէփի քա-
հանայ : Նոյն տարին եկեղեցւոյ քահանա
յից թիւն է եօթը , որոն մէջ Տ . Յովսէփի
կու դայ երրորդ կարգը :

83. — Տէր Պետրոս բահանայ. — 1741
Մայիս 9ին Հալէպի Առաջնորդ Տէր Պետրոս
Արքեպիսկոպ. Ս. Քառասնից Եկեղեցւոյ մէջ
կը ճեռնագրէ եւ կ'օծէ Քիլիսիյի Տէր Յովկ
հաննէս քչնյ. ի տղան՝ Տէր Պետրոս բահա
նայ, հաւանաբար Քիլիսի համար:

84. — Տեր Յակոբ քահանայ. — 1742ին
կը յիշուի Հայէպի Տեր Յակոբ Քիոյ. «Պ
նոյն տարւոյ Նոյ. Յին կը ստանայ այժմ
Լոնտոնի Բրիտանական թանգարանը գլուխ
նուռղ թիւ 99 Հայերէն «Բրոխորոն» մը,
գրուած Մլէճի Ս. Աստուածածին վանքին
մէջ, Պապառօն անառիկ դղեակին մօտ
(Conybeare. A Catalogue of the Armenian

Ms. in British Museum, E⁹ 243) :

1758/ն Տեր Յակով քահանայ երկրորդ
Տ

անդամ ըլլալով կը յիշուի, որ նոյն տարւոյ
Ապրիլ 22ի ԴՀ. օրը մէր թիւ 74 ձեռագիր
Մաշտոցը կ'ազատէ գրաւէ, 65 ու կէս զրչ.
վճարելով եւ իր գիտութեամբն ու ձեռքո-
վը կը դնէ Ս. Քառասունի եկեղեցին, ուր
միայ ցարդ։ Մաշտոցս գրուած է Տէր Ղա-
ղար քահանայի զաւկին՝ Մուրատի կողմէ
եւ ստացողն է Տէր Աստուածատուր քհնյ.։
Կ'երեւայ որ ձեռագիրս 1710ին Հալէպի մէջ
ծագած ազգային — կրօնական շիոթու-
թեանց ընթացքին թալլուած եւ կամ գրաւի
գրուած է ու Տէր Յակոբ բարեսիրաբար ա-
զատած է զայն։

85. — Տէր Գրիգոր քահանայ. — 1746/ն
Հալէպի Ս. Ասուլածածին եկեղեցւոյ մէջ
իրեն օծակից ունենալով Տէր Մելգոն քա-
հանան, կը ձեռնադրուի Տէր Գրիգոր քա-
հանայ, ձեռամբ Տէր Վրթանէս «քաջ» ե-
պիսկոպոսին, որ հաւանաբար Սիէէն կամ
մօսաւոր թէմէ մը հրատիրուած էր, ոոյն
ձեռնադրութիւնը կատարելու համար:

կունենայ Տէր Գրիգոր քահանայ :
87. — Մի Տէր Արքահամ Քինյ . Հա-
լեպցի (Պուլղուրի զատէ) † 1781. — Ճլ-
դարու սկիզբը Հալէպի Ս. Քառասինց
Մանկանց Եկեղեցւոյ մէջ կը պաշտօնալա-
րէ Մի Տէր Արքահամ Քինյ . ճականուամբ
Պուլղուրի զատէ :

Պուլզուրիզատէ :
Զաւակն է Տէր Գէորգ քահանայի , որ
զինքը կրթած է թէ՛ Հոգեւոր ուսմանց եւ
թէ գրչութեան արուեստի մէջ : Թէեւ նկա-
տելի է որ ԺԼ . դարու սկիզբը տպագրու-
թիւնը զդալի կերպով յառաջ դաշած էր
Աղդիս մէջ , բայց Հայ Եկեղեցւոյ մէջ ընդ-
հանրացած օրէնք էր որ վանական բոլոր
զիրքերը ձեռագիր ըլլային , մնաց որ Եկե-
ղեցական տպագրեալ մատեաններ զեռ ա-
մէն տեղ մուտք դտած չէին : Այս պատճա-
ռաւ , թէեւ ցանցառ կերպով , բայց եւ այն-
աէն եւ առանձնական գործութեան եւ ծաղ-

կումի արուեստը նոյն շրջանին, առանց
արձանագրելու նախորդ տարիներու փայ
լուն յառաջդիմութիւնը:

Զինքը առաջին անգամ ըլլալով յիշուած կը դանենք 1728ին երբ Հալէպի մէջ կը չարունակէ ու կը լրացնէ այժմ Վենետիկի Մխիթարեանց Մատենադարանի թիւ 282 Ոսկեփորիկը, թղթեայ. 22-26 տողնոց 660 էջերով :

Ձեռագիրս մէծագոյն մասով գրուած է
Կ. Պոլս Մահտեսի Մալխասի կողմէ : Կամ
այն է՝ որ Մալխաս զործի բերումով կամ
երուսալէմ ուխտի երթալով Հալէպ եկած
է եւ կամ Ոսկեփորիկս պատճառաւ մը
ինկած է Հալէպ, ուր Տէր Աբրահամ ժի՞յ.
գրած է անոր թուղթ 319ա - 328ը մասը
միայն : Կրնայ ըլլալ որ Տէր Աբրահամ
1728ին գրած ունէր արդէն այդ մասը եւ
նոր կազմի մը ատեն անցած է առաջինին
մէջ, որ գրուած է 1723 Մարտի 10ին :

Տեղական պատուկ գրչութեան մասը կը բովանդակէ միայն 1. — Գէորգայ Մբուզ Վարդապետի «Պատմութիւն վասն

քաւարանին որ է այս» . 2. — Երանելոյն
սրբոյն Եփրեմի . վասն պատուելոյ զօր
Կիւրակէին . 3. — Պատմութիւն Երկնառաք
թղթոյն . 4. — Ճառք (վեց) Տէր Առաքելի
ուսումն Փիլիսոփայ կոչեցեալ (Սիւնեցին) .
5. — Վասն տեսման Յոմէ . Գառնիքու ի

Յ. — Կամ տևողաբան Յովես. բանացւոյ ըկառարածի աշխարհին, որոնք սակայն կը պակսին այժմ (Սարգիսեան Մայր Յուցակ. Բ. Հատուր, էջ 978):

Կարճառութեան յիշատակարանի մը մէջ Տէր
Աքրահամ կու տայ հետեւեալ ծանօթու-
թիսները. «Ի Հալապ քաղաքի ի դառն
նեղութեան ժամանակի զայս փոքրիկ տետ-
րիկս զրեցի. ձեռամք անարժանի, տրուա-
Աքրահամ երեցի, որդի Տէր Գէորգի, ի
ինդրոյ առն զովելի. Մահտեսի Մալիսաս
Պարոնի, ի մեծն Հայոց թուականի, եօթն
եօթանասուն հազարի, ի մէջ յօդոստոսի,
իի: ասեսի: 1728 (տես անո):

Տեղ Առևլութեան ամպի : 1720 (Առա ամպ) :

Տէր Աքքահամ քահանայ Կրկրորդ անգամ
յիշատակուած կը գտնենք 1741ին : Տէր
Աստուածատուր Քչնյ . ԱւրՓացիի աշակերտ
Ալեքսանոսի կողմէ 1669ին Հալէպի մէջ
դրուած մէր թիւ 96 Մատոցը 1741ին Տէր

Աբրահամի կողմէ յիշատակ կը տրուի Ս. Քառասնից եկեղեցին լուսանցային զանազան կարճառօտ յիշատակագրութեամբ. ինչպէս, «Պլուոր զատէ Աբրահամ երիցոյ յիշատակ. ի սր. Քառասուն Մանուկ եկեղեցին, ի Զալէպ քաղաք, թիւն ՌՃՂ»:

Երրորդ անդամ ըլլալով յիշուած կը գըտնենք 1751ին Երուսաղէմ Տէր Յակոբ Նաւան Պատրիարքին Հալէպ գրած մէկ նամակին մէջ, ուղղուած Ս. Յակոբայ վէքիլ Տէր Աստուածատուր քահանային:

Երուսաղէմ հնուց ի վեր Հալէպի մէջ ունի, ինչպէս այլուր, Հոգետուն, յարակից տներով, որոնք միջոց մը կը մատակարարուին Ս. Աթոռոյ կողմէն նշանակուած Հալէպի քահանաներէն: Թէ եւ Երուսաղէմէն եկած նուիրակ վարդապէտներ կը հոգային Հալէպի Երուսաղեմապատկան կալուածները, բայց ասոնց մշտակայ հսկողութիւնը, նորոգութիւնը և յարակից գործերը գրուած էին Վէֆիներու ձեռքին տակ. որոնք առհասարակ քահանաներ էին, ուղղակի պատասխանատու Ս. Աթոռին:

Այս իսկ պատճառաւ Երուսաղէմի պատրիարքներուն եւ Հալէպի իրենց Վէֆիներուն մէջեւ տեղի կ'ունենային շահեկան թղթակցութիւններ:

Դժբախտաբար Հալէպի Առաջնորդաբաննին մէջ այս ուղղութեամբ գրուած ո եւ է նամակի չհանդիպեցանք ցարդ. անոնք հաւանաբար կը մնային Վէֆիլ նշանակուած քահանաներու մօտ՝ որոնք ժամանակի ընթացքին կորսուած կրնան ըլլալ: Բարերախտաբար սակայն անոնց պատճէները խնամով պահուած են Երուսաղէմի Պատրիարքարանի Դիւանատան կամ Մատենադարանին մէջ, ուրիէ զնահատելի աշխատութեամբ գորս հանեց գերծ էր. Տէր Մեսրոպ Եպիսկոպոս Եպիսկոպոս Հովհաննէ:

Կ'երեւայ որ այդ ժամանակ եւ մինչեւ այսօր ալ գեռ, Հալէպի Հոգետան եւ այլ կալուածոց մատակարարութիւնը զերծ չէր շահէ, որ Հալէպի քահանաներ եւ վերջին ժամանակներս ալ աղգայիններ՝ հետամուտ կ'ըլլային Վէֆիլութիւն ձեռք բերելու. ասոնց կարգին էր անպատճառ Տէր Աբրահամ

Ֆին. Պուլդուրի զատէ, որուն թեկնածութիւնը սակայն շատ հեշտ աչփով չէր դիտուեր Երուսաղէմի Պատրիարքարանէն, ինչ պէս կը հասկցուի Յակոբ Պատրիարքի վերոգրեալ նամակի սա մասէն. — «... Եւ բաց ի քէն ուրիշ քահանայ չի խառնես ի բանիդ մէջն, զՏէր Աբրահամն սիրով ող ջունեմ, բայց զոր ինչ վնաս տուեալ է Սրբոյ Աթոռոյու, նախ թող վճարէ եւ ապա թէ զայլ ոք միջնորդ ձգէ լող քեզ գործակալ լինել, սախըն բանիդ մէջ չի խառնես. խապուլ չեմ աներ...»:

Տէր Աբրահամ Ֆին. սկիզբէն մինչեւ վերջը պաշտօնավարած կը գտնենք Ս. Քառասնից եկեղեցւոյ մէջ, ուր 1740ին, ըստ վաւերական արձանագրութեան կը պաշտօնավարէին եօթը քահանաներ, տաւագերից ութեամբ Տէր Աստուածատուր քահանայի, որ վէֆիլն ալ է միաժամանակ Երուսաղէմի Աթոռին:

1740ին կը թուի որ Ս. Քառասնից եկեղեցին ենթարկուած է նորոգութեան եւ կամ բարեզարդուած է, որով եկեղեցին պարտական մնացած է 1550 զրուց: Հալէպի Առաջնորդ Տէր Աւետիս Վարդապետ նոյն տարւոյ Հոկտ. 29ին ուխտագիր կ'առնէ Ս. Քառասնից եկեղեցւոյ եօթը քահանաներէն, բոլորին կնքովը, որ անոնք պիտի վճարեն սոյն 1550 զրուշի պարտքը, ոնյն իսկ եթէ մէկ քահանայ մնայ Ս. Քառասնից մէջ, եւ կամ հարիւր քահանայ գտնուի հոն:

Տէր Աստուածատուր քահանայ միեւնոյն ժամանակ զանձապետ նշանակուած է իր պաշտօնակից եղբայրներէն: Վերոգրեալ Երգմանակիր նոյնութեամբ կը գնենք հոս, ձաշակ մը տալու Տէր Աբրահամի գրչութենէն եւ գաղափար կազմելու համար թէ շուրջ երկու զար առաջ ինչպէս եւ որո՞նք կը վարէին եկեղեցւոյ գործերը:

Ահա! այդ ուխտագիրը.

ԱՅՍՄ ԲԱՆԻՍ ԱՍՑՈՒԱԾ ՎԿԱՅԻ Ի Թիւն ՌՃՂԹ (1740) Հոկտեմբերի Իթ օրն գրեցաւ ի Հալապ

Պատճառ գրոյս մեր ներքոյ կնքեցեալքու այս է, որ եմք ի Հալապ Սուրբ Քառասուն մանուկ եկեղեցւոյ քահանայքս, որ վասն եկեղեցւոյ իխդիպայի բանին խարդարեցաւ. մէր գիտութեամբ եւ կամաւ եղեւ վերոյ գրեալ թիւն հիսապն:

Խարձեր եմք շատ, եւ այժմ պարտք տալիք մնացեալն մեր վերայ ՌՃՇ (1550) զոշ. որ կէմ կ'անէ եօթն հարիւր չե զոշ. այս վերոյ գրեալ թվին ճայտայ հսապովն կուրանի մեր վերայ, եւ այս Սուրբ Քառասուն մանկան եկեղեցւոյն եւ նորին քահանայից պարտքն է, որ ով քահանայ որ այս Սուրբ Քառասուն մանուկ Հալապութիւն կ'անէ, այս պարտքն իւր ըլլին պարտք է եւ տալիք է թէ որ մէկ քահանայ մնայ այս եկեղեցին, նա այս ըստակն ՌՃՇ զոշն. իւր պարտքն է, եւ հարիւր քահանայ լինին այս ըստակն իւր եանց պարտքն է, որ գիրս այսինքն Աբրահամի իրիցուս, եւ նոցա մհուրն նոցա վերայ վկայ է, եւ Սուրբ Քառասուն մանուկ եկեղեցին վկայ է, եւ այս Սուրբ Քառասուն մանուկ Հալապ վկայ է, եւ Սուրբ Յերան Երեց իմ կնքովս կնքեցի:

Ես Տէր Յովսէփ Երեց իմ կնքովս կնքեցի:

Ես Տէր Յերան Երեց իմ կնքովս կնքեցի:

Ես Տէր Թորոսի որդի Պետրոս Երեց իմ կնքովս կնքեցի:

Ես Միհայէլ Երեց իմ կնքովս կնքեցի:

Ես Տէր Եղիազար Երեց իմ կնքովս կնքեցի:

Տէր Աբրահամ Ֆին. 1751 Յունուար 20ին Հալէպի մէջն ուրոգել եւ ծաղկել կու տայ ի Պէյլան, Համբանցի Դպիր Խաչատուրի կողմէ գրուած Աւետարան մը, գրուած Տէր Աբրահամի յանձնարարութեամբ: Ժամանակակից յիշատակարաններ կը վկայեն, որ Տէր Աբրահամ եղած է անձնուէր եւ հոգեսէր եկեղեցական մը. հիւանդաց այցելող եւ միխթարիչ: Վախճանած է Հալէպի մէջ մօտաւորապէս ութսունամեայ, եւ թաղուած Ս. Քառասնից գաւթին մէջ, ուր տապանաքարը կը մնայ մինչեւ ցայսօր, բանկալին ձախ կողմը, կամարին տակ, հետեւեալ արձանագիրով:

«Այս է տապան հանդստեան հանգուցեալ Տէր Գէորգի որդի Տէր Աբրահամին, որ հանդաւարար է Վահուալ Հայոց 1230, 1781»:

Ես Աւետիս Վարդապետս վկայեմ այս կնքոց զոր այս ուխտիս վերայ ամենայն քահանայիցին կնքեցին զայս թէմէսուկս:

Տէր Գէորգի որդի Տէր Աբրահամին կնքեցի իմ կնքովս:

Ես Տէր Աստուածատուրս իմ կնքովս կնքեցի:

Ես Տէր Յովսէփ Երեց իմ կնքովս կնքեցի:

Ես Տէր Թորոսի որդի Պետրոս Երեց իմ կնքովս կնքեցի:

Ես Միհայէլ Երեց իմ կնքովս կնքեցի:

Ես Տէր Եղիազար Երեց իմ կնքովս կնքեցի:

Տէր Աբրահամ Ֆին. 1751 Յունուար 20ին Հալէպի մէջն ուրոգել եւ ծաղկել կու տայ ի Պէյլան, Համբանցի Դպիր Խաչատուրի կողմէ գրուած Աւետարան մը, գրուած Տէր Աբրահամի յանձնարարութեամբ: Ժամանակակից յիշատակարաններ կը վկայեն, որ Տէր Աբրահամ եղած է անձնուէր եւ հոգեսէր եկեղեցական մը. հիւանդաց այցելող եւ միխթարիչ: Վախճանած է Հալէպի մէջ մօտաւորապէս ութսունամեայ, եւ թաղուած Ս. Քառասնից գաւթին մէջ, ուր տապանաքարը կը մնայ մինչեւ ցայսօր, բանկալին ձախ կողմը, կամարին տակ, հետեւեալ արձանագիրով: —

«Այս է տապան հանդստեան հանգուցեալ Տէր Գէորգի որդի Տէր Աբրահամին, որ հանդաւարար է Վահուալ Հայոց 1230, 1781»:

Հալէպ ԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԵՊ. ՍԻՒՐՄԵԱՆ